

ԱՆՏԻՏ

Հ Ա Ն Դ Ե Ս Ա Մ Ս Ե Ա Յ

X 97. 24

Ազգային, Գրական, Գեղարուեստական

Ժ. ՏԱՐԻ 1908

ՅՈՒՆՎ. ՓԵՏՐ. ՄԱՐՏ-ԱՊՐԻԼ

Թիւ 1-2-3-4

Գրական նորութիւններ

Առաւել Սիւնեցիի Ազգագիրք, հրատարակուիլն
Հ. Գոտուբեանի. — Հ. Արսէն Վաղիկեանի
բարգմանութիւններ :



Պատկերով առաջին անգամ չէ որ կը տպագրուի 1721ին տպուած եւ 1790ին երկրորդ տպագրութիւն մը ունեցած է այդ գործը. բայց այդ կրկին տպագրութիւնները եկած անցած են աւանդ հետք ձգելու. Սիւնեցիի անունը անմասօթ էր մնացած. Հ. Զարպիւնէլեան իր « Հայ մատենագրութեան պատմութեան » մէջ հաջիւ կը յիշատակէ զայն: Այդ մտացումը անհրաժեշտ էր դարմանել, Առաջել Սիւնեցի մեր միջնադարեան գրականութեան առաջնակարգ զէմբերէն մին է. ԵՅԷ Կ. Քոթնկազի քնքուչ ու քաղցրաշունչ միտարարական է, Առաջել Սիւնեցին վայրագ, մոլեռանդ, արեւաբայունչ հզոր քերթողն է վանական ցընորքներուն, տեսակ մը ռամիկ նարեկացի, անձաշակ ու վարդենի, բայց նոյնքան ինքնատիպ, եւ իր լաւ կտորներուն մէջ՝ իսկական եւ ուժեղ քանաստեղծ :

Առաջել Սիւնեցի, բայ ի Աղաւզիտէն, Թողքն է նաեւ բաւական բազմաթիւ քնարերգական քերթուածներ — որոնց հաւաքածուն ի մտոյ պիտի հրատարակէ Հ. Գոտուբեան — ինչպէս եւ արձակ գրուածները: Այս վերջիններուն մասին ո եւ է ծանօթութիւն չունիմ. բա-

նաստեղծութիւնները տեսայ վերջին անգամ Վե. նեաիկ գանտ. ամ միջոցս. անոնցմէ մին, Տաղ վասն աւուր հոգեկարի զոր արդէն իսկ օրինակած էր 1890ին Վե. նեաիկ գանտ. ամ միջոցս, հրատարակած եմ Անահիթի մէջ երկու տարի առաջ. այդ քերթուածին թէ՛ տննդոտ, չղուտ, զու. նաճոխ ոճը եւ թէ՛ ճարտար տաղաչափութիւնը ուշագրաւ թուած էին ինձի. կտորը կը կրէր « Առաջել » անունն իբր հեղինակ. բայց չէի գիտեր ո՛վ էր այդ Առաջելը. նոյնպէս հրատարակած եմ Վասն անջանաց դժոխաց սարսաղ-դեցիկ կտորը՝ առանց հեղինակի անունալու: Հ. Գոտուբեանի շնորհիւ ստուգուեցաւ որ « Հոգեկարք տաղ »ը Առաջել Սիւնեցիինն էր ինչպէս եւ « Վասն գծոխոց »ը որ Աղաւզիտի մէջ հասուածն է :

Առաջել Սիւնեցիի կեանքին վրայ զեռ ոչինչ գիտենք: Այդ մասին տեղեկութիւն ստանալու համար պէտք է ուղանալք « տաղերու » հատուրին, որուն սկիզբը Հ. Գոտուբեան մտադիր է շնել կենսագրական եւ քննական ընդարձակ յուսալքան մը, արդեւք չին ձեռագիրներու մէջ իր երկայն ու համբերատար խոզարկու մեծերուն: Աղաւզիտի հակիրճ նախաբանին մէջ, Հ. Գոտուբեան սաշարք միայն կ'ըսէ թէ Առաջել Սիւնեցիի կ'ապրէր ՓՇ. դարուն եւ Սիւնեաց նա. հանգին մտարայտիտ-եպիսկոպոս էր :

Առաջել Սիւնեցիի գործը — Աղաւզիտ, տաղեր, եւ՝ ապահովապէ՛ նաեւ արձակ գրութիւնները — զրեթէ բոլորն ալ իբր ներշնչման աղբիւր ունին աստուածայնական, միտորբական կամ խրատական նիւթեր. բացառութիւն կազմող կտորները. — ինչպէս շարի մը կարճ տաղեր՝ ստաղգիրտական աւանդութեանց տաղաչափու.ձ՝ սակաւաթիւն են: Հետաքրքիր ու սուր միտք մը եղած եւ ժամանակին հայ եւ օտար կրօնական մատենագրութիւնէն բաւական բան կործացած ըլլալ կը թուի. որ գործերուն մէջ տարբերու. բազմութիւնը, բարբութիւնը, Ա.Ր.Ա.Ր.Պ

այլազանութիւնը նկատելի է . Աստուածաբանը, քարոզիչը , բարոյախօսը , քնարիբանալը , գիւղեզնեակը, աղօթողը, աշուղը իրար կը խառնուին յոն : Լեզուն ստորին գրարարի եւ աշուղերէնի խառնուրդ մըն է : Դժբաղդաբար կը պակսի ճշտակը՝ որ այդ բոլոր քարոզութեան մէջ յնդրադնակութիւն չի տեսնուիր . Առաքել Սիւնեցի աշուղաբանն ահա նախաւար է . տաղերուն ստուար մասը ճանճութեամբ ու տախանի խրատարանութեամբ մը ստորուրած է , Արամիզիտիսն իրեք քառորդը անընդհատելի է , — թէպէտ այդ ամենէն ճանճութեամբ կտորներուն մէջ ալ՝ տեղ տեղ կը պատահին ու ժող տողեր եւ շատուածներ : Իր մեծ թիրուիթիւններն են երկարաբանութիւն , կրկնութիւններ , անճիշդ բացատրութիւններ , գէշ կազմուած ֆրազներ : Կրկնութեանց եւ աւելորդաբանութեանց մասամբ պատմաւ եղած է այլաբանական տաղաչափութիւնը զոր Սիւնեցի կը սիրէ յաճախ գործածել , եւ որ կը ստիպէ զինքը յաճախ մար երկարածից այլութեանն ըստ լար տարրոյն սկսող տուներ շարելու համար՝ արդէն բուռածը յեղեղել կամ անխմատ ու թոյլ յաւելուածներ կարկտել . Ատի սակաւն մին է միան այդ թիրուիթիւնը բացատրող պատճառներէն . գլխաւորը՝ ճշտակի պակասը , դրական նուրը կրթութեան մը բացակայութիւնն է . պարզ տաղաչափութեամբ գրուած տաղերուն մէջ ալ գրեթէ միշտ նոյն թիրուիթիւնը կը նկատուի :

Այս բոլոր բացասական կողմերուն հանդերձ, ինչ որ կալ Սիւնեցիին մէջ լաւ , այսինքն վեց եօթը տաղ եւ Արամիզիտի մէկ երրորդը , բաւական է իրեն տալու շատ փայլուն ու առանձնապատկեր տեղ մը . Ինչ հին գրականութեան մէջ : Տաղերուն մէջ ամենէն գեղեցիկներէն են , բաց ի ոգեւար հոգւոյն քստմնելի ուղեորութիւնը երգող քերթութեանն որ Անանիոսի մէջ երեւոյս , միտքեական սիրեպք մը առ « Բաղձալին Յիսուս » զոր Հ. Պոտուրեան 1906ին հրատարակեց Բազմավայկին մէջ , երկու երեք ներքող Աստուածանայն , ու Վասն փառաց արքոյն տրոպոսով քերթուած մը : Ան բարձունքն Յիսուս տաղը , զժբաղդաբար՝ չափազանց երկայն , զմայելի տուներ կը պարունակէ , ուր բանաստեղծը շատ ինքնատիպ կերպով ներշնչուելով իր երգողէն քնարիբանական ամենափափուկ գեղեցկութեանց կը բարձրանայ .

- ... Դու ի վերայ ծաղկելու լերանց
Անուշափոտ խնկարեքաց՝
Ճառագայթեալ լուսով փառաց ,
Քիւնտառեալ սպիտակացաց :
- ... Թէ տեսնուես քու հոգիդ իմ ,
Որպէս շուշան լուսով ծաղկիմ ,
Եւ որպէս հոյս սիրով վատիմ ,
Փափաքեալ քեզ նշանիմ :
- ... Կանն ու խորիւն ի քոյմ շքեման

- Բրդեխալ բաշխես պօքեալ անձանց .
Դու ճառագայթ արեգականց ;
Քիտ արասցես լուսամբանց :
- ... Ծող արտառուացս իմ ստիակային
Համայն գրեկերի հիշողեցին
Յոյց ինձ զբերմա քո կրկին
Ահնայեղբայր եւ լուսամին :

Աստուածանայ « գովքերը » շատ անհաւատար են . նրբը՝ հագար անգամ ծամծուռած , հասարակ տեղից դարձած նրբի թիրուն է այդ անուններու եկեղեցական քերթուածներուն համար . բայց երբ ի՞նչ քննուող տողեր կը գրանենք Սիւնեցիին այդ շարքին մէջ , ի՞նչ աղբոր պատկերներ՝ նրբորէն արտայայտուած՝ զայնաթաւալ տողերու մէջ .

- ... Լամբար լուսամին ,
Ջրեզ վառեաց Լոգին ,
Քարեզակն անչէ ճագեցեր հոգոյն ի բանտին :
- ... Տուփ եւ լուսափայլ իրկելին .
Ըզքեզ արժարծեաց Լոգին .
Հտոտով քո լցցաւ երկին ,
Անձառ լուսող մայր Սուրբ Կոյս :

Սիւնեցիի տաղերուն յարաբերաբար ամենէն կատարեալ ու փոփոխուն կտորը՝ « Վասն փառաց սրբոց » քերթուածն է . իսոր՝ Սիւնեցի ապացուցած որ որ գիտէր այնքան թաւր ու պայծառ գոյնքը չողացնել սուրբորուն երանութիւնը նկարելու համար որքան մը մտայլ ու արհաւիրալից գոյներ էր ստեղծած՝ մեղաւորներուն անձկութիւնը , սարսափը կամ յաւիտենական տանջանքերուն զարհուրանքը պատկերացնելու համար : Այդ տաղը, եթէ չունենար քանի մը թոյլ տողեր եւ կրկնաբան աւելորդ տուներ , իր տեսակին մէջ հրաշակերտ մը պիտի կարենալ նկատուի . կը գնեմ ստորեւ գեղեցկագոյն տուները .

- ... Բանին գերեզմանը ,
Ցառնն հոգացեալ մարմինը ,
Գնել որ մտնել է :
- Գուժով վարդարին .
Արեգակնակեղ մարմնով՝ որ անցնելոյ չէ :
- Դասք դասք պրտակին
Այնպէս գաւազն փառօք՝ որ պատմելոյ չէ :
- Երկիր երգողի,
Որպէս գինն սպիտակ դառայ՝ զի Տեր գալոց է :
- Ջարդարն երկին ,
Եօնապատիկ լոյս դառնան՝ բան զոր իջեալ է :

Ճառագայթաձև սուրբ Խաչն՝ զայլ լոյս ամփոփէ :

Ընդ Խաչին ծագմանն
Քարքըն հրեղինացն հյոսին , անհուն(1) բանակ է :

ՅիՊոտոնքըն(2) Պոռոցիայ
Մարմնով ընդ հրեշտակս խառնին՝ և այլ բամբեկոյ(3) չէ :

Ժառանգնն ըզկեանս
Նոյն անմահացեալ ժարմովն , և այլ մեռնելոյ չէ :

Ի ծայն ահագին
Շողմն ամպախալայց հընչմամբ՝ ԱՅՈՒՔն իցանէ :

Լուսեբամ դասիք
Մարդիկ ընդ հրեշտակս Յըւչին , և այլ վայր գալոյ չէ :

Խայտալով հըրճուին ,
Երկինք Արքային սպասնն , այնմ որ գալոց է :

Ծագի ի վերուստ
Անճառ ճառագայթն Աստուած՝ որ պատմելոյ չէ :

Կառք լուսեղինացն
Շաքոր հազարաց յայտնին , որ Յու գալոյ չէ :

Հաստատին ի յօրս
ԱՅՈՒՔըն փառաց լուսովն , այնաբի տեսանէ :

Ջայն քայքայզուրան
Հընչին ի գուրթնոց դասն՝ զմայլունն որոց է :

Լամբարքըն կուսից
Արեգակնապես վառին , և այլ անցնելոյ չէ :

Ճառագայթը լուսոյ
Հասին ի մարմնոյ նոցա , գինչ արեգակնէ :

... Յաժճա ծաղկաբն
Բազմեալ հանգիչցն մարմնով՝ զոր միտց չըզկայէ :

Նըստեալ ընդ աջմէ
Երկինք Արքային փառոց՝ որ պատմելոյ չէ :

Շատ են ու անհունք՝
Որպես զփոշի որ շողալ՝ ընտրեալք ի Շօրէ :

Որպէս եր զաստեղս
Փայլին ի կանառս երկինք՝ որ ըրկնելոյ չէ :

... Ջահը անշիջելիք(4),
Յայնմ առագաստին վառին՝ որ անցնելոյ չէ :

(1) Ձեռ. յանձնուն . — Սերես՝ յանձնուն բանալի :

(2) Ձեռ. բիբլունն : (3) Ձեռ. բամբանելոյ :

(4) Ձեռ. անբիշանելիք :

... Ռամիկ հողեղէնք
Թագ սորոմեան հասնին որ մեկ գուման չէ :

... Տարեալ յօնեանս
Ի տուն հայրական յերկինս՝ բազմեալ հանգուցէ :

... Յանկայի սեղան
Պէտքս բարութեամբ լըցեալ՝ նոցա պատրաստէ :

Իիւն այն սեղանոյն
Ձէ մեկ գտնելի այսօր՝ Յէ ո՛րպէս իցէ :

Փափկացեալ յագին
Յայն աստուածային սեղանն՝ որ անցնելոյ չէ :

Քրիստոսի Փրկչին
Որ բան ըրհրեշտակս ի վեր՝ զմարդիկ կու գտէ :

Տամբ փառք Անդին ,
Եին որ գոյողո ստեղծեալքս՝ այսպէս պըտակ :

Միւսնեցիի էական գործը սակայն , Աղաւ-
զիրէն է : Հոն կը գտնենք տաղերուն մէջ յայտ-
նուած բոլոր յատկութիւններն ու թերութիւն-
ները , եւ աւելին : Այդ գործը մեր նախնեացմէ
մնացած միակ երկարատունչ վիպաքերթնուածն է՝
մարդկային գրականութեան ամենէն մեծ նիւ-
թերէն մէկուն վրայ գրուած , եւ որ ունի որոշ
ինքնատարութիւն եւ իր մէկ քան մասերուն
մէջ գրական մեծ գեղեցկութիւններ . Շնորհալիի
Յիսուս Արդին կամ Վիպասանութիւնը , Թշու-
րանցիի Ռուրիածը , Առաքել Բաղդէպցիի Յո-
վասափոռ պատմութիւնը եւ ասոնց նման մէկ
քանի սակաւաթիւ գործերը զոր այս ճիւղին
մէջ արտագրուած են մեր նախնիք , շատ վար կը
մնան Աղաւզիրէն , որուն հետ կրնայ բազդաա-
ռիլ միայն Ֆարսանի Աւանսը , թէպէտ այս
վերջինն ալ՝ բարոյական ու գեղեցկագոյտա-
կա՝ տեսակէտով՝ Աղաւզիրին բարձրութեանը
չի հասնիր : Յայտնի է որ Միւսնեցի այդ գործը
գրելու համար օգտուած պէտք է ըլլայ աստ-
ուածաբանական տարրերուն մէջ՝ օտար եւ հայ
եկեղեցական մասնագրութիւնէն , բայց գործին
գուտ բանաստեղծական , երեսակայական , վի-
պական մասին մէջ՝ որ կարեւորագոյնն է՝ իր
անձնական ներշնչումէն հանած ըլլալու է ամէն
բան : Իր քերթողական քմայքը , մարդուն անկ-
ման հեցեալթի թելադրիչ ու ճոխ նիւթէն հաա-
պուրուած , զայն արտայայտել ուզած է բոլոր
իր կրցած հնարքներովը : Թէ իր ձեռնարկը ըմ-
բընածա է ոչ միայն իրր եկեղեցուց մարդ , այլ
եւ՝ մանաւանդ՝ իրր բանաստեղծ , ատեկա որոշ
կը յայտնուի սա հանգամանքն որ միեւնոյն
քերթնուած երեք անգամ շարագրած է , իւրա-
քանչիւր անգամ դժգոհ հանում մեալով երեւան եկած
արդիւնքէն՝ վերսկսած է գործը նոր ձևով . Հ-
Գոտուրեանն հրատարակած է երեք քերթնուած
ներն ալ ետեւէ ետեւ . Աղաւզիրի Գ.ը . որ ա-
ռաջին փորձն է , Աղաւզիրի Բ.ը , որ երկրորդ

փորձն է, աւելի նամատու են քան Աղաւզիորհ ԱՌ որ վերջնական ու վերջնականն է, եւ ունին իրենց յատուկ յատակագիծք եւ մասնաւոր շարժողութիւն. տուն մը չկայ զոր նախորդ կր/ու փորձերին նոյնութեամբ առած ու պահած ըլլայ վերջնական ձեռք մը չէլ. առաջին շարադրութիւնները սրբազանով չէ որ կազմած է վերջինը. նորէն գրած է :

Պատի նախընտրէի որ Հ. Պատուեան, փախանկ երեք Աղաւզիորհը ետևել ետևե հրատարակուեալ, (ինչ որ կրնայ երեք մասով գործի մը տպագրութիւնը թողուլ), ճրտարակած ըլլաք իբր Սիւնեացոյ յերթումը մի միայն ընդարձակ ու վերջնական Աղաւզիորհ, իսկ միւս երկուքը ամբարիտ ստառով նոսրեալ մէջ : Գրական հասարակութիւնը պէտք է միայն կարգայ վերջնական շարադրութիւնը Աղաւզիորհին միւս կրկուքը գրազէտներու եւ բանասէրներու նետաքրքրութեանն ու քննութեանը միայն կրնան ծառայել :

Աղաւզիորհ կը խօսիմ միայն վերջնական շարադրութեան վրայ) ոչ միայն ունի այն բոլոր թերութիւնները զոր նշանակեցի վերեւ Սիւնեցիի տաղերուն վրայ խօսելով, այլ եւ յատակագիծի խառնաշփոթութեան, բազկապոչի տարբերութեան արտակարգ անհամեմատութեանն ու ներ պակասութիւնները : Գործը շատ լուր կը ստի. առաջին գիտուն մէջ բանաստեղծը կ'երգէ, այնպիսի եւ Ազամ ու Եւային ստեղծագործութիւնը, յետոյ կուգայ դրամատիկ նկարագրութիւնը եւ Ազամի երամտութեան արտայայտութիւնը, յետոյ պատմութիւնը գաւառի շարժանակէզ Սասանն ու իր հետեւորդները կը սարքէին Արամն ի կորուստ սղեւեռ նամար, յետոյ՝ օրի կերպարանք մտած Ստամին նանդիպուսը եւ այլն նեռ եւ այս վեր ոչն խորուսը, յետոյ՝ Ազամայ անկուր Եւայի խօսքութեան ազդերութեամբ : Մինչեւ հոս, իսկական վիճեցողութիւն մըն է, ուր գործողութիւն մը կը սկսի ու կ'ընթանայ, հետզհետէ բարդանալով, չէ՛զի ի եղերական վախճանը. մինչեւ հող, որքան ալ պատմութեան ունենայ զոգնադուութիւններ, կրկնութիւններ, աւելորդութիւններ, բանաստեղծի մը գործն է, որ իր նիւթը աչքին առջեւ առնալով կը քայլ շտակ. բայց ստեղծող յանկարծ շատախազի չիթթութիւնը կը սկսի. Ազամ ու Եւա կը սկսին ողբալ, եւ իրենց աչք ողբերուն մէջ կը նախատեսեն մարմնէն բաժնուող հոգիին անվնութիւնը հողեզվարքի որուն մէջ եւ անոր պայքարը դեւերուն հետ (տեսակ մը վարիանթ Անանիոսի մէջ տպւած աղբիկ), յետոյ՝ վերջին գառաստանին տեսարանը եւ Իծոսքին շարչարանքերուն ամբողջական մանրամասն պատկերը. Եւ այլ բոլորն մէջ կը տեսնեն ոչ թէ դիւերնք երկուքը միայն, այլ մանաւանդ իրենցմէ բլլեցիլը բոլոր անհամար մարդկային սերունդները, իսկապէս՝ բանաստեղծը իրեն է որ այլապէ՛ր Ազամի եւ Եւայի բերնով՝ կ'ողբայ, կ'սարսափի, կը զատանդէ խորհեով՝ հոգեվարքի, գառաստանի ու զծոխքի

արձախընդունու Ազամայ ու Եւայի բուն ողբը, ինչպէս եւ մերգին յետոյ Անտուծոյ եւ նախաժոյնի խօսակցութիւնը՝ որուն բնականորէն կը յայրողէ այդ ողբը. Աղաւզիորհ մէջ կը գտնուի միջնագրութիւն վանականի այս մղձաւանջային տեսիլքէն շատ յետոյ՝ շարին իսկութեան, բարւոյն զանկութեան, մարդուն կատուածոյ պատուով բլլալուն նուիրած աստուածաբանական գլուխներէ հոլը. եւ այնուհետեւ՝ արդէն բանաստեղծը, վրայը իր նիւթին իրական շախիղը կը կորսնցնէ, եւ կը մտորի աստուածաբանական-խրատական անվերջ՝ եւ անեղիօրէն երկար ու կրկնաբան խորհրդածութիւններու մէջ, — Լուսն գանձալակ խորհրդոց կողմի որ առաւ յԱղաւզիորհ կըր կրկնոր դրամ, Թե վասն է՞ր ի կողոյ ձեւով գիտուն եւ ոչ յայն կերպը. Լուսն զարեղ որ մարմնի եւ կրակի, վասն նախնաճառքեան նախնոյն ընդ Տեսնե, եւ գործեալ (առ՛գ) Լուսն կողմի խորհրդոյ . . . Այլ ետ խորհրդոյ վասն կողմի . . . այս կողմի անսանկու թիւն . . .), Խառնաշփոթ լուծումներին սուր կընկերոյ գերեզմանին, Խառնաշփոթ վասն նախն որ յարտքեան Տեսնե որ ի մէջ խորհրդայի, եւն :

Աստուածայնութեան այդ նեղեղին մէջ, ոչ միայն վէպը կը կորսուի, այլ եւ բանաստեղծին ստեղծանքն ալ, որ այլ եւս ուրիշ բան չ'ընէր այլ վանական սղոյապոչի իմաստակութեան այլ բոլոր անամէջ հասարակ-տեղիքները անյազ անարժանով մը տաղաչափորէն յեղչեղով ու հազով մերթ ընդ մերթ՝ մէջ քանի յայնոց տողերու, սերուն պատկերներու, փայլուն հասունաներու մէջ ինքզինքը կը գտնէ. ինչպէս կողին նուիրութեան միջոցով, դիտուն եւ մանաւանդ վասն Չարին դիտուն՝ մէջ քանի ստաներուն մէջ :

Իրական Աղաւզիորհ կ'ամբիօրուի ուրեմն՝ ըստ իմ՝ վեց ետից գլուխներու մէջ. բայց ազգանքը որ առնց մէջ կը յայտնուի, բունական է Առաջին Սրենցիոյն անուր սակորտան պահելու : Առաջին դրամը կը սկսի սքանչելի տողերով որ արարչագործութիւնը կ'երգեն .

Նախ բուն գիցեալս ամենեկեան՝
Երբորդս թիւն անեկական,
Անոր, անոր եւ անտման,
Նա գոյազցոյ գեղս ամենայն :

Նախ յայլից արար գիցելն,
Երկրորդ՝ զքստեք հաճեղն,
Երբորդ գոյապարն ուսուցնն,
Չորրորդ՝ զտարեցրս հիւնեղն :

Երկրորդ անյայտ կ'ը անպարաստ,
Շուրն ի վերայ նորին տողաստ,
Շուրն ի վերայ բերն բզգաստ,
Շուրն հոլման կայր առազաստ :

Վերացեալս գտնու ի ծովն՝
Արար գիւմարն չբեղեն :

Երաց գառակը հողեղէն .
Ի բնակութիւն մեզ համօրեն :

Ետեղծ եւ զբախտըն բարձրագոյն,
Մառս եւ ծաղկունս ի նմա անդուն ,
Պէս պէս կերպիւ լուսափայլուն ,
Ջի բնակութիւն լիցի մարդոյն :

Մտղկեաց զերկին լուսաորոց ,
Արեգակամբ եւ ստիտոց ,
Ձերեսս երկի իցի ծաղկոց ,
Ջի ցեմասցոց մեք հրեանսօց :

Ի ծրարողաբար այդ գլխուն շարունակութիւնը թոյլ է . յիպերբոուն յանկարծ քերթողական բարձունքն տիրացուական ճանիւնին մէջ կը թաւալի :

Յրկորոյ գլուխը , գոյլք դրախտին գեղեցկութեան եւ Արամայ երանութեան , զմայլելի տուներ կը պարունակէ, եւ՝ եթէ բանաստեղծը ջնջած ըլլար այդ գլխուն կէտը որ կրկնութիւն է կամ թոյլ, գոհար մը պիտի ըլլար այդ կտորը Տեսէք սակայն ի՞նչ չղզողուն գոյններ է գտած Սիւնեցիին՝ նկարելու համար փութքը Դրախտին ու զեռ մաքուր նախամարդուն .

Էր փառք դրախտին անպատմելի .
Չքնաղատես եւ սիրալի ,
Մտղկունքն տայր փայլել փայլի ,
Արեգական նման եւ լուսնի :

Դէմքն Արամայ փառք ծաղկեալ ,
Եւ որպէս լոյս ճառագայնեալ .
Յովմունք լուսոյ անտի հրեան ,
Եւ որպէս հօր փայլատակեալ :

... Ջինչ հայիլի պայծառ փայլեր ,
Աստուած ի նմա միշտ երեւեր ,
Եւ ճառագայն լուսոյն հոսեր ,
Ջանձամբ իւրով փայլատակեր :

Մարմնով զերծ զանի եր լուսնակալ ,
Եւ Յախաղելի լուսով ծաղկեալ .
Միտքն ու հոգին պայծառացեալ ,
Եւ ինքն ընկ փառս իւր հիացեալ :

... Անոր յԱստուած հայեալ հրճուիւր ,
Ջնայն ականքօք առեալ զՄայրը ,
Յանձախուծեան հոտն որ բուրբը ,
Սիրունը բերկեալ անձամբ մըմբըր :

... Անր լոյս սիրոյն ճառագայնէր ,
Եւ իւրեղունձամբ փառքն փայլէր .
Ուրախութիւն յորդհոտեւ ,
Եւ հրճուանաց ձայնքն հրեւէր :

Երրորդ գլուխը Աղարնգիտին էական հաս-

ուածն է եւ թէպէտ՝ դարձեալ՝ պակասաւոր՝ կը պարունակէ տարորինակ գեղեցկութիւններ , Առաջին մասին մէջ կը տեսնենք Սասանը , որ՝ Արամայ փառքն ու երանութիւնը նկատելով նախանձէ գալարուած՝ ի ժողով կը գումարէ իր նետեւորդ բոլոր գեւերը , որպէս զի միջոց մը խորհրն Մարքը ի կորուստ մասնակու . իր հրամանով « երկաթէ հրահալոց » ին մէջ կը բերին կը նետեն « շարին բուրք արկած » ներք , ու կը կազմեն « շարին պատկերը » , այսինքն գործիքը , մեքենայութիւնը որով պիտի կործանեն Արամը . յետոյ կը յօրինեն մահաբեր Գինիին , « դառն եւ մրուր խաւարային » ընկելին , որ շարին բուրք ազդեցութիւնները իր մէջ կը կեդրոնացնէ եւ թասին համեմատ որով պիտի ստուակուի՝ իր կորստաբեր յատկութիւններէն այս կամ այն պիտի փոխանցէ , Մարդուն : Այս ամբողջ մտնով մէջ բանաստեղծին երեւակայութիւնը աշխոյժ ու ստեղծագործ կը յայտնուի , բայց արտայայտութիւնը շատ խառնակ , անհաւասար , անձայնակ ու մերթ մուրթ է , բաց ի, մէկ քանի հատուածներէ ուր ոճը օտար , սողիքը ամուր ու յատակ , պատկերները ինքնատիպ են : Յետոյ , իր տեսնելը Սասանը որ օձի կերպարանք արած՝ կուգայ , իր բոլոր թոյներովը զինուած՝ Եւային կը մտնուի : Խօսակցութիւնը Եւայի նետ՝ բառական ճարտար կերպով յղացուած ու գործադրուած է : Յաջորդ կտորը ուր Եւա , խարուելով , արգիլուած պատուը կ'ուտէ եւ ուտելէն յետոյ զգայով իր սխալն ու անկումը՝ կը տատալի , շատ կենդանի է ու հզօր (եւ բանաստեղծը « արգիլուած պատու » ին պատկերին տակ իջնուած խորհրդանշանը , կուսական անմեղութեան քայքայումը՝ ցանկութեան հրարքնն տակ , իրապաշտ յանդիմութեամբ մը որոյ ցոյց տալ ուղած ըլլալ կը թուի) :

Առեալ գլխունց յերում ծնիւն
Դողայր մարմնով ստեալ հոգին .
Ջի գոչակար բուծմեն տօրին
Ջկրուստ անմին իւր գաւազակին :

Բացեալ գրիտնքն դրմային՝
Մամեաց զլմեւնքն օձի լեզուին .
Ջմաղճն մահու որ ի պտղին
Նա կըլաներ բողբոլին :

Յանկարծ լինի ի հիացման ,
Ետես զոր ոչ կարծիք յիջեան .
Խցիցն զլուսոյն զզպատմունան ,
Լինել խաւար գեղեցրանան :

Կայր մորմոքմամբ ի կրկնման ,
Ի աղակերի հառաջանայն .
Սաստիկ զոչեր որպէս զանքան ,
Եւ ճիչ բառնայր մոլեգական :

Նա զարտասու սաստիկ հոսեր ,

Լայով միտ զանն իւր հնդուէր ,
Որպէս սգաւոր զհեքսն փետեր ,
Եւ արհամբ զանն իւր շաղախեր :

Որպէս մոյեալ ինչ կատաղէր ,
Որ եւ ըզմա բազկին ուտէր ,
Քուկն հատեալ՝ հանգիստ չունէր ,
Յաղաղակէն ոչ զազարէր :

Յերկինս հայն՝ այլքն մըններ ,
Դիտել զերկիր՝ միշտ խաւարէր .
Տես եւ յառաջ տարազուսէր ,
Տաչ եւ յահեակ միտ երբեր :

*Իսկ տեսարանը Ազամի եւ Նւայի միջեւ ,
սոր Նւա Ազամը իր անվանը մէջ գաչելու ,
իրեն բաղդակից ընկու համար հարկ եղած խոս-
քերը կը գտնէ խորապէս կանացի նրբամտու-
թեամբ մը , զմայելի է , եւ ապշեցուցիչ՝ այդ
բարբարոս վանականին մօտ .*

Եկն առ Ազամ որպէս տար ,
Մերկ , խայտառակ , անանաբար .
Ազամ տեսեալ զնա վարմանայր
Յէ զի՛նչ եղև այլաբ՝ պատճառ :

Ասաց Թէ՛ Զի՛ կուտաս դու , կին ,
Զի՛ հրապառնակող որդիսդսդին .
Այդ ի՛նչ չարիք որ քեզ եկին ,
Ո՛րք է քո լոյս պատճառմանին :

« . . . Զի կողակիցն իմ ցանկալին
Լուսով ճանկեալ եր ի մարմին .
Դու գարշելի խաւարային ,
Դեմք քո դըմնի՛կ ամենեւին : »

. . . Ասէ Թէ՛ Զիս Զարն խաբեաց
Պտղով ճառուին զոր Տէրն յայտնեաց .
Արժ ծնօք իմ չորացած
Եւ մերկացայ յանձու փառաց :

Բայց Թէ՛ դու սէր ունիս ընդ իս՝
Փռնով լըսէ՛ քո կողակցես .
Առ կեր եւ դու զպրտուզ ընդ իս ,
Զի մնամ ընդ քեզ ես ի դրախտիս :

Թէ կայր քո սէր ընդ իս նախկին ,
Այդ սէրն այսօր երեւցիլն .
Վասն սիրոյ քո Արարչին
Յիշես՝ եւ զմեր սէրն առաջին :

... Ե՛ս որ դիպայ այս փորձութեան՝
Մեռեալ ի հող դառնամ անձամբ ,
Հողիս տանքի անանց մահուամբ :
Թող դու մընես յայդ խնդութեանն : »

... «— Մի՛ մեղադրեք զնա դու , ո՛վ կին,
Ես նոյն սիրով եմ առաջին ,
Բայց Թէ՛ ուտեմ զպրտուզ ճառին ,
Ես քեզ նրման պատուհասիմ :

. . . Զի՛նչ արասցոյք ցաւոց ջոյին .
Մորելոյդ ընդ քանաւորին ,
Քեզ բըժըշկի չէ հրեաթին ,
Զի նենգեցիր դու Անհասին :

Դու ըզբըժիշկն խոցեցեր ,
Եւ զղեղ ցաւոցդ հեղեալ հոսեր ,
Դու որ զԱտուռած գառնացուցեր՝
Ջատ ի նմանէ այլ ո՛վ է դող : »

Ուրախացաւ կինն ի հոգին ,
Զի ետ սիրով զպատասխանին .
Հընար զլուսա մըջուտ հոգին՝
Սիրով խաբել զմարդն առաջին :

... «— Պատիժ չարեաց պատուհասին
Ջօք խոտացաւ Տէրն յանցողին,
Ես նախ ստեցի պատուիրանին ,
Պատուհասն այն էր զի՛նչ եկին :

« Ես նենգեցի Տէրն բանիւ ,
Քիս դիպաւ նետ պատուհասին .
Ջօր ինչ պատիժ կայր յանցողին՝
Գաւց չարն այս էր զի՛նչ եկին :

«Մինն էր պատուէրքն հրամանին
Եւ մին պատիժ յանցաւորին .
Ես որ մարտեայ լնդ հրամանին՝
Քիս դիպաւ նետ պատուհասին :

«Տես հակառակ դու Արարչին
Որպէս եւ ես մեղայ նախկին .
Թէ՛ դու սիրով ուտես վասն իմ ,
Իմ նենգութեան մեղքն ըջնիլն :

«Զիս վաւերն քո յօրինեաց Տէր ,
Զի՛նչ քեզ ունի մեծ՝ անձու սէր .
Թէ՛ դու ուտես՝ զմեղք քո չնիշէ՛ ,
Եւ վասն քո զիս չարտաքսէ :

... Թէ՛ դու զփրկելն իմ կու կամիր ,
Սիրով ականջ դընես բանես .
Ա՛ն , ճաշակեա՛ն՝ եւ դու ընդ իս ,
Զի մնամ ընդ քեզ ես ի դրախտիս .

«Բայց Թէ՛ հրան նա զիս միայն ,
Քեզ ո՛վ իցէ այլ ազնական .
Ահա եւ կամ՝ ի կրակըճման
Եւ յարտառուս հառաչածայն : »

Խալախեացաւ միտն Ազամայ
Յօրժամ ետես խաբեալ զՆուա ,

Կամեր լրել բանից նորա ,
Ջի ունէր սէր մեծ ընդ նրա :

Յարակուսեալ լինէր յանծին
Կրնո՞ջ լրել Քէ Արարին .
Խելն ընդ աչացն զբնացին ,
ԵՅող զԱստուած եւ ոչ զկին :

... Քանզի էր կես մարմնոյն մեռեալ,
Կիտոյն ապրիլ ոչ էր հընար .
Վասն այն կերան անսեռարար ,
Ջի գլուխն սօսից էր խմարհեալ :

Առեալ եւ նա զկայծըն հրէոյ ,
Ջգրտող մահուն բոլորբոլոյ ,
Ետ ի բքբան բազմամբ յուսոյ ,
Վասն եւայի ազատելոյ :

Տեսարանը աւելի երկար է քան ինչ որ յիշատակեցիք . դուքս ձգեցի այն մասերը որ թոյլ են կամ կոչոյ :

Աստուծոյ եւ նախամոյն միջև տեսարանը՝ անկուճէն յետոյ , ոչինչ ունի ուշադրաւ . աստուածաշնչական հեքեմէին քիչ մը երկարաբան տաղաչափումն է . եւ ցաւային այն է որ Սիւնեցին , չբուսկանանալով ժ.Ա. գլուխով ուր Աստուած պէտք եղած կ'ըսէ Աղամին ու Եւալին , ժ.Բ. զլուխ մըն ալ դրած է ուր միեւնոյն բանը կը կրկնէ՝ աստուածարանական ձանձոր նայի մանրախոլզութիւններով , եւ ժ.Գ. զլուխ մը ուր Աստուած կ'ուղղէ օձին ճառ մը անհանդուրժելի երկարութեամբ եւ անզուգական իւմաստակութեամբ փքողուտոյց . ժ.Դ. եւ ժ.Ե. զլուխները որ կը հետուին , կը պարունակեն Աղամայ ու Եւայի ողբեր , ահռելի երկարութեամբ եւ աւելորդաբանութիւններով ծանրաբեռն , բայց ի փոքրիկ կտորէ մը , զոր բանաստեղծը իբր անանձին չբրթուած « Ողբ Աղամայ » դրած է (այդ կտորին տեսչութիւն տողերը Տէր Առաքեալ կը կապեն) եւ որ հիմանալի կտոր մըն է , միակը Աղանգիրին մէջ որ կ'աւարտուի է .

Տեղիք չունիմ եւ հանգստեան
Եւ ոչ պատճառ ինչ խնդրեմեան .
Սիրտ իմ պսճէ զիս յերկրեան
Եւ յարտատու հաւաքամայն :

ԵՅէ Յաջիմ ի տան սըրտիս ,
Ոչ հանդարտի առ իս հոգիս .
Եւ Յէ յայտնեմ զխորհրդս որ յի՛ն՝
Ետտօրի աշխարհս ըզմայն գուծիս :

Ըսմեալ մասամբ հոգեկանիս
Եւ անգամօք բոլոր մարմնիս
Ողբամ որք հաւաքայի
Ջոր վայելէ քանուրջ ազգիս :

Այլ իմ Ֆիլոս զիսուան զեմոց .

Սիրտ իմ բրդիկ զբրտակ ցաւոց ,
Մտոց տանջիմ ի խորհրդոց ,
Անձամբ վառեալ որպէս բզրց :

Ռամիկ մատուցս իմ ցաւազին
Ջարեաց պրտույս ինձ բարեկին .
Եւ ատամուկս իմ դըմային
Ջճաղձըս մահու հաշակեցին :

Անձ իմ ինձ մտոյ եղի շարեաց ,
Ջանձրեւ ցաւոց ինձ հեղեղեաց .
Համարք ցողոյն որ ինձ հոսեաց՝
Պէտպէս կըսիմքս անօրեաց :

Քաղեալ ըզցաւս զանգան՝
Փունջ կապեցի որպէս շուշան .
Փուշ եւ տատակ կըկրճական՝
Եղին պրտուզն ինձ անվախճան :

Եւայ խորհորդս իմ անդազար ,
Ջի հրով վառեալ կամ հաւտար .
Սիրքս եւ խորհրդս անսեռարար
Ինձ գոճեմ տրվեն ինձ չար :

Սաց ինձ տալ փառս ընդհանուր .
'Ո՞ս ես ցնկկացայ մտոց իմ կոյր .
Ջեսոքս առի գրնուծանքս հոյր ,
Մըճումք լոկի գառն եւ մըրուր :

Լընով սրբուի ոչ հանգարտիմ ,
Լալով ցաւս իմ ոչ փառատիմ .
Անցեալ փառացն ոչ հատանիմ՝
'Ո՞ր տանջանայն ոչ ազատիմ :

Սիւս շարքը նախամոյն ողբերուն , որ կը յայտնէ Աղամայ եւ Եւայի մեծ տեսարանին եւ որ չորս գլուխ կը բռնէ (Դ. Ե. Ը. Է.) , առաջին տողերուն մէջ նախամոյն պատշաճ խօսքեր կը պարունակէ , բայց արդէն իսկ երկրորդ գլխուն մէջ , ինչպէս զիտել տուի վերեւ , խօսողը այլ եւս Աղամին կամ Եւան չեն կրնար ըլլալ՝ որքան միջնադարեան վանական մը , որ մահուան , դատաստանի եւ դժոխքի պատկերներուն զարհուրանքը կ'երգէ . կարելի էր անշուշտ որ բանաստեղծը Աղամին ու Եւային մարգարէական տեսիլ մը վերագրէր ուր իրենց այլքին երեւոց իրենցմէ սերելիք բովանդակ մարդկութեան ապագայ չարարանքը , գոքադրութիւնը , եւ՝ ժաւմանակներու կատարման իրենց եւ իրենց անհամար զաւակներուն կրելիք տառապանքը յաւիտեանակցութեան դժոխքին մէջ . ստիկս չէ խորհել Սիւնեցին . մեղքին գործուելէն անմիջապէս յետոյ , երբ դեռ Աստուած դիրենք չէ արտաքսած դրախտէն , երբ դեռ զաւակ մ'իսկ չեն ունեցած , յանկարծ երկուքը մէկ կը տեսնեն ոչ միայն իրենց հոգեւոյն՝ մահուան օրը՝ դեւերուն ձեռքով խոշտանգուելը , այլ եւ կը տեսնեն իրենց հոգեւոյն հեռու բոլոր մեղաւորներուն հոգեկները

արդէն իսկ « կայան »ին մէջ հաւաքուած , —
 ասխարհի աստն մը երբ իրենց երկուքէն ուրիշ
 մեզուար չկար : Այդ չորս գլուխները , մասնա-
 ւանդ վերին երեքը , պէտք է կարգալ իբր ա-
 սանձին քերթուածներ , եւ՝ այդպէս՝ անոնք
 հիւսնախն են , Միւսնեղի ամենն հօր քերթը-
 ւածներու կարգը կրնան դասուիլ , միշտ լեցուն
 ըլլալով հանդերձ ծանր թերութիւններով : Ե-
 ղուխը քերթուածն է մահէն զգեանուած հո-
 գիին որ անաւոր ուղեւորութիւնը կը կատարէ
 միջոցին մէջ զէպ ի հանգերձեալ աշխարհը , խա-
 ւարչարն օգերուն մէջէն , ուր դուերը կը պաշա-
 բնն ու կը գերեն զինքը :

. . . Դեմն այլակերպ եւ անգրին
 Զարհուրակն կիրպարանին .
 Էտը ցուանայ յօրնպց տղին
 եւ պաշարէ զգերեալ հոգին :

. . . Զայնի գոյն յոյժ սաստկագին
 Որպէս նայմուտք յորտա ամպին ,
 եւ ի ճրչի ծայնից տղին՝
 Սարսեալ հոգւոցն նրաղին :

. . . Էտս գարշունեանց յոյժ զազրագին
 Որ ի դիւց գասն ըտրին .
 Զմահ աղբուծեանը տաղովային
 Անեալ հոգւոցն քալուսպին :

Ետբանակի պատնն զնոգին
 Ըտ վեց շարժանցն որով յանցին .
 Ի վեր ի վայր յաջ՝ անկին
 Յետ եւ յառայ մըրցայ կըտուին :

. . . Եւ դողալեն գոյժամբ տղին ,
 — Այո՛ , այո՛ , աչք մեր տեսին .
 Զարկածք չարեաց միտց ի դմին՝
 Ի սկզբանէ մինչ ի վերջին :

Ձ. գլուխը տեսին է վերջին դատաստանին.
 այս նութին վրայ մոր հին բանաստեղծներէն
 շարտեր գրած են , մասնաւորապէս Նարեկացին ,
 որ քանի մը հօր էջեր ունի ստոր նուիրուած .
 Միւսնեղւայն այս կտորն ամենէն ուժեղներէն մին
 է այդ շարքին մէջ .

Յոքամ զբրտեք երկնից բանն ,
 Էինի հընձուտեք անգուագին ,
 Դասք հրեղինացք ի վայր հոսին ,
 Մնայ զի Թափուր մընայ երկին :

Յայնժամ լինի բարբառ փոռոյ
 Նրման ամպոց որտապոյ .
 Կոյէ զմարմին ի իրս նրեմոյ՝
 Կալ աւաքի Յեանն Աստուծոյ :

Յայնժամ մեռեալն ամենեան
 Յաւնն եւ զան ի դատաստան .

Ոմանք զինչ լոյս արեգական ,
 Ոմանք խաւար դիւց նեման :

Տորեկերպանն ամուս զընին ,
 Յորմէ տեղաբնն սարսախին .
 Աստուածն Յիսուս քաջմ ի նմին ,
 Հաքցաննէ զամենեկին :

Հարցնն բանիւրն սիրալիր
 Տորմէ զողան երկնից՝ Է երկիր .
 « Եկե՛ր , վան է՛ր այսը մտոր
 Երբ հարսանեաց հանդերձ շունք » :

Յայնժամ բերանքն պապանձին ,
 Ջի պատասխան տալոյ չունին .
 Այլ որպէս մո՛տ ի մէջ հըրին
 Յաստուածայն յահէն հային :

. . . Ոմանց ասէ ծայնն անգրին .
 « Գե՛մայ ի խուարն աղջամղջին ,
 Անդ լալ աչաց մեր նիղցն
 Եւ ատամուցն մեր կըրճըտին » :

. . . Յայնժամ ցոյէ նա յիբերաց
 Զմաքուր օղինն ի սեւ այծեաց .
 Դասէ զօղինն յաջնէ փառաց
 Զայծեւ ծայնէ նախատանաց :

Գետցն հրեղն յորգաղտին .
 Եւ բարկութիւնքն բորբոքին .
 Սաստիկ գոյնն հաւառագին՝
 Ճիչ բուռնալով դասքն չարին :

Տանգանարանքն պատարտին
 Ըտ գանազան գործոյ չարին .
 Տկարէ քննելի միտք մարդկայնն .
 Զոր լինելոց է անց տղին :

Ի վերուս Տերն անգառագին ,
 Նեքըստս գըծոնք բացեալ լինին .
 Ի ծայնէ դասք դիւց գտրին ,
 Յաջնէ հրեշտակք ցամաք ի ինն :

. . . Սնն է երկնից դատաստանին
 Քան ըզգժոխոց հոս գեհնին .
 Քանգր երկնից՝ Է երկիր շարժին
 Ի բարկութեանց դատաստանին :

Է. գլուխը Դժոխքին շարչարանքներուն
 նկարագրութիւնն է , որուն մէջ կէսը կըրկ-
 նութիւն , թուութիւն , անհաշակութիւնն է ,
 բայց միւս կէսը , հոյակապ , մեր միջնադարեան
 բանաստեղծութեան ամենէն հօր կտորներէն
 մէկ քանին կը պարուռնակէ .

Սեր ի տարբրս հիւղէն ծովն ,
 Ի իւրս ներքին յառակ ստորին ,
 Յոյժ հեռագոյն ամենեկին
 Վ. R. Կոնտին@աստուածայն . . .

... Չորս ազգ տանեանքն գրիխովն
Ըստ չորս հիւժոցս ինչ պատրաստին .
Իսկ ըստ գործոց զանազանին
Պէտպէս լըլիանց կայ ընդ նոսին :

Դեմ երեսաց հուր գեղեցինն ,
Եւ ի յնուստ ստուեամանին ,
Անքոն որդունցն յայտն դասին ,
Ձայնմէ խաւարն աղջամբղչին :

... Ի հրոյ բերանքն պապակին ,
Թրքոսով ատամքն կոփկոփին ,
Մըծին որդունք զմարմինս նոցին ,
Վէրքն յատամանքն խորովին :

... Ի կայծականց վերայ երբքն ,
Այս է նոցա միշտ անկողին .
Եւ ի հրոյ մէջ ծաւալին .
Չար է հանգիստն անձանց նոցին :

... Անչ արտասուցն ի ծով դառնայ
Եւ եռացեալ ալրէ զնոսա .
Աղաղակն գոյժամբ նոցա .
Ջի բարկութիւնքն բացմանայ :

Այն հուրն այլ չէ անցանելոյ ,
Եւ այն սառնքն ոչ հալելոյ ,
Որդունքն չեն մտանելոյ ,
Խաւարն չէ ի լոյս գալոյ . . .

**Գրքին զուս աստուածարանական կտորնե-
րունն մէջ զուարեանի է « կող չին նուիրուած
զուսեաներէն՝ ժ՛ւ . զլուսեր , ուր մեր կնատեաց
վանականը յայնոյ պատկերները կը զանէ շարա-
զէտ ևւային ու էնկից բղխող « յաստեանապէս
աղիտարեր» սեռին վասնզուարու վիւր արտա-
յայտելու նամար . « վանական երգիծանութեան »
կետաբըբրական էջ մը կարելի է նկատել այդ
կտորը .**

... Կամ գի՛ կողն ու՛ր է անբզայ
Գերն ըստ ինքեան բան ինձեայ ,
Վասն այն կրնոցն խճր չը կայ .
Ջինչ որ զլոց՝ քուս հեւատայ :

Կամ՝ գի՛ գատարկ է մէջ՝ Նորո՛ ,
Մարտոս ուրեղ ի նմա չըկայ ,
Եւ կրնն իրօք ոչ ինձեայ .
Այլ զինչ տեսնու՛ աչօք ցանկայ :

Կողքն նըման է պի՛նդ ուկեր՛ .
Բայց մէջըն փուն չեղով ի ի՛ .
Կի՛նքն քտեօք լաւ կու երեւի՛ .
Բայց տեսանոցն կը խաբուի՛ :

... Եւ գի՛ կողկ է աղիվանան .
Կնոջ գէմքն նես , իւր տեսն թեւ .

Ով որ հայի ընդ կրնոց գեղ ,
Նորա խոցին ալ չըկայ դեղ :

Դարծեալ կողն է նըման Թրքի՛ ,
Խոցնաց զկլամ բանիւ լեզուի՛ .
Կնոջ լեզու՛ սուր է երկուայրի՛ ,
Ձով ուր խոցե՛՛ այլ չըբժըղի՛ :

Եւ գի՛ կողն է անհաւասար ,
Մին կոյսըն փոս , մին կոյսըն դար .
Դիմօքն սէր ցուցն արդար ,
Իսկ սիրսըն խեռ զազանարար :

**Այդ շարքին ամենէն կետաբըբրական կտորը՝
Չարին իսկութիւնը բացատրելի ձգտող զուսին
է . հաւանական է որ Միւնեցիի հող ամփոփած
է ինչ որ Եկեղեցւոյ շայրերը զարեթէ՛ ի վեր
բօսած են այդ աստուածարանական (ու փիլիսո-
փայական ալ) մեծ ու իսկապէս շահեկան հար-
ցին վրայ , (Ի՞նչ է Չարը եւ ուսկից ծնած է .
Աստուած բարի ըլլալով ինչո՞ւ ծնունդ տուած
է Չարին , եւ եթէ՛ Աստուած չէ՛ գայն ծնողը ,
ուսկից յատա՛ եկած է) : Բայց այդ գլխուն մէջ
բուսաստեղծօրէն բացատրելու համար Չարին
մասին աստուածարանութեան յղացած կարծիք-
ները , կան շարք մը պատկերներ , տողեր , դար-
ձուածքներ , շատ սիրուն , եւ որոնք մեր բա-
նաստեղծին կնիքը կը կրեն եւ իր ստեղծուան
ըլլալու են .**

Ո՛վ հիացմամբ զարմանալի
Եւ տարակոյս անընկնիլ .
Ստեղծել էակ ընտեանք բարի՛
Չար խարբալիալ սպականի՛ :

Նախ քննեցուք թէ՛ զինչ է Չար՝
Եւ կամ ո՛ւստի նորին պատճառ .
Որ հիշտակացն էած խաւար՝
Եւ մեր բուռեանս մահ կրկնացար :

Ան՛ է անգոյ եւ անկատար ,
Ոչ է ստեղծուած մեզ հաւասար .
'Ստ ինքեան ոչինչ , սնունը Չար՝
Անե՛ զնեսա հրգորարար :

... Ե հիացունքն գիս պատեալ ,
Կամ զարմացմամբ տարակուսալ .
Թէ՛ զՉարն որի՛չ Աստուած ստեղծեալ ,
Մուտի՛ եղեւ նա գոյացեալ :

... Այս մեզ անիսա է գիտեցի ,
Թէ՛ Չարըն ո՛ւստի է ՚ն անգոյ .
Միտք մեր որուէ՛ Գան Մի Յիվու՛
Ան անհասին բաղանալու՛ :

Բայց ըստ կարծեսցըն մարդկային
Յարակուսեալ մրտօք՝ սնորհին
Սակա քընեմք վասն սորին
Ձի՛նչ է յատուկ Չարն ըստ իրին :

Ոչ է ստեղծեալ Աստուած բզեւ ,
Այլ ի գործելն գոյեալ ,
Որպէս բզեւս յերկր վերայ
Որ շընմանան երեւեակ :

Սա իմացմամբ է սոսկ միայն ,
Ան է անգոյ եւ անսահման .
Ի գործածելն գոյանան
Եւ յոչ գործին անգոյ մնան :

Որպէս բզմանն ի սուսերին
Անոց հատման ոչ կատարին ,
Այլ կայ ծածկեալ ի մէջ նորին
Որպէս անգոյ աննեւնն :

Եւ որպէս հօր լուսապայծառ
Լաւել զըրիւնն իր հուսարին ,
Այսպէս դիմակը սորինք Ձար
Ում հանդիպի անէլ խաւար :

... Որպէս բնութեամբ Բարին միշտ է ,
Եւ յոչեթի ի գոյ ակէ ,
Դիմակը որդին Ձարն ոչինչ է ,
Ում հանդիպի ոչնչակեմ :

Պակասութիւն Բարոյն է Ձար ,
Որպէս անպէս տեղին խաւար . . .

Իր բոլոր թերութիւններով մէկտեղ , Աղաւ-
զիբը մեծանպաստ շահեկան ու կարեւոր գրական
տեղեւան մըն է ։ Զ. Պատուրեան մեծ շնորհա-
կալութեան արժանի է երեսնամեծ ըլլալուն
համար Առաքել Միւնեղեցին ։ Այդ մասլլ, զամս,
բարբարոս, աննաչակ, միամիտ ու խառնաչիտթ
բանաստեղծին մէջ, հանճարի լոյսը կը փայլի
մերթ ամենէն թանկագինը լոյսերուն, եւ որ
չառ յաճախագէտ չէ մեր հին գրականութեան
մէջ ։ Հայոց միջնադարեան մասնաճարտութեան
վրայ խառող մը այլ եւս պիտի չկրնայ զանց
առնել Առաքել Միւնեղեցին, որ իր լուսագոյն էջե-
րուն ինքնատիպ ու շղուտ գեղեցկութեամբը
զինուած՝ կուգայ հոն իր տեղն ընդ միշտ գրա-
ւել՝ առաջին կարգին մէջ ։

Մինչ Զ. Պատուրեան կը շարունակէ իր
յոզմանաւ ու բազմաբզեւն պեղումները մեր հին
գրականութեան անտիպներուն յեղշակորտին մէջ ,
Զ. Ղազիկեան կը ճոխագէտ շարքն իր գեղեցիկ
Թարգմանութեանց ։ Տանթիլէն ու Օսախանէն յե-
տոյ, Վիթթորթա Աղանուզը, յետոյ Լէտիտարիան
կը ձեռքով հայերէնի վերածուկնայն ։ Գիմաւ Ե-
նեակեան թարգմանութիւն մըն է որուն կը
ձեռնարկէ . եւ ունի պատրաստ ամբողջական
Թարգմանութիւն մը Թաստի Երուսաղեմ Ա-
զատեայն ։

Գրական գլուխ-գործոցի մը իսկապէս յա-
ջող Թարգմանութիւնը ամենէն պետար ու հագ-
ուապիտ քաներէն մէջն է բոլոր գրականու-
թեանց մէջ ։ Մեծ քանաստեղծի մը գործը իր
լեզուէն ուրիշ լեզուի մը փոխադրելու համար ,
չի բաւեր երկու լեզուներուն խորին հմտութիւնը
կամ տաղայափական կանոններու զիսակցու-
թիւնը . պէտք է Թարգմանիչը արուեստագէտ
ըլլայ ինքն ալ , պէտք է քննադիրն « գգայ » եւ
գայն նոր լեզուով մը « վերաստեղծ » ։ Ատոր
համար է որ լուսագոյն Թարգմանութիւնները
անոնք են որ ինքնատիպ բանաստեղծներու ձեւ-
քով են կատարուած յորինակ՝ ֆրանսական գրա-
կանութեան մէջ՝ Պոտլէրի Թարգմանութիւնն
Էսկար Բօի, Լըքոնթ Թր Լիլի Թարգմանութիւ-
նը Լոնդրի, Եսքիլի, Մոփիկի, Շափոպիանի
Թարգմանութիւնը Միլտոնի) . բայց ինքնատիպ
բանաստեղծներէն շատ քիչեր ժամանակ կը
կրնանք նորիշի մը դործը թարգմանելու ,
որովհետեւ . երկնք իրենց աննախակ գործն ու-
նին կերտելու . եւ կամ՝ եթէ այդ գործութիւնը
ընեն, ասի կ'ըլլայ իրենց կեանքին մէջ քացա-
ռիկ զէպք մը՝ չափազանց սիրուած այս կամ
այն հեղինակին կամ ըստին մը հեղինակներու ի
նպաստ միայն կատարուած ։ Զ. Ղազիկեանի
պարզան աւելի հաղուտագէտ է եւ զարմանալի .
ստեղծագործ բանաստեղծ մը չէ ինքը . բայց իր
Թարգմանութեանց լեզուին , ոճին , տաղայա-
փութեան մէջ ինքզինքը կը յայտնի իրական
արուեստագէտ . ասիկա բարիբաղդութիւն մըն
է մեզի համար , որովհետեւ . նորիշը այս հան-
գամանքներուն , մեք պիտի ունենանք զլուսոր
գառական հրաշակերտներուն այլարարագոր տա-
ղաչափեալ գեղեցիկ Թարգմանութիւնը՝ նորը
արուեստագէտ մը ձեռքով յորինուած ։

Ճաշակը որով Զ. Ղազիկեան իր նայերէնին
մէջ՝ կ'ընտրէ բառերը, զանոնք կը դասաւորէ եւ
կը հիւսէ իր սողերը, եղանակը որով կ'ըմբռնէ
օտարաւորին յատուկ հրապոյրը ու տաղաչափ-
ուած լեզուին թեթեւ երաժշտութիւնը, այն կեր-
պը որով մեր այլարարաբարն բոլոր ուրոյն գեւ-
ղեցիկութիւններն ու շնորհները նկատած, իւրա-
ցուցած է եւ զիսէ տեղին կիրառել , ամէն
զոգիտաէ վեր են . Այլեւայ ինքն իսկ, որ ստեղ-
ծագործ ընթրող մըն էր՝ մեծ ախնով ու կրա-
կուտ երեսակալութեամբ, ինքզինքն այդ ճաշա-
կէն զուրկ ցոյց տուած է յամախ՝ թէ՛ գրաբարի
եւ թէ՛ այլարարաբարի մէջ ։

Ըսել չեմ ուզեր որ Զ. Ղազիկեան անթերի
եղած ըլլայ իր ցարք հրատարակած բոլոր Թարգ-
մանութիւնը , մըն իր ստալին փորձերէն , պա-
կաններ շատ ունէր . Այսուամբ եւ Լեոպարտի
քրիթուածներուն Թարգմանութիւնը աննունա-
պէս ուելի ինչեղիկ էր , բայց աննց մէջ կը
ղեւ կայի յեւթութիւններ . Զ. Ղազիկեան ալ
յիսածով Եւրոպ գրաբար անպիսի բառեր կամ
բարդութիւններ՝ ունը խորթ են քիտի համար ,
խորթ՝ որովհետեւ՝ մնած բառեր են , կամ

«քիչն» դարձած խորդութիւններ, մինչ անոնց փոխաբէն աշխարհարար համարժեք աւելի կենդանի բառեր երբ կան՝ նախորդներ պէտք է մըշտ համարուին :

2. Ղազիկեան ցոյց կուտար նաև չըմանց եւ սողանցութեանց մէջ չափազանցութիւն, ինչ որ մերթ իր սողերը բունազօրօտի կը պարձնէր : Դիտեմ որ 2. Ղազիկեան այսպէս ընել ինքզինքն ստրկուած կարծած է՝ բացարձակ հաստատումովեամբ կազապարելու համար Աղանուրի ու Լէոնարտի բնագիրը ուր չըլումներն ու սողանցութիւնները յանձնադէպ են : բայց մեր աշխարհարար որոշ չափով մը միայն կը վերցնէ այդ սողանցութիւններն ու չըլումները՝ այդ չափէն անդին երբ անցնի՞ք, յեղուն այլ եւս կը կորսնցնէ իր բնականութիւնը, ու սողները կը դառնան անտարբոծ ու նոյն իսկ մթին Աստուք բիծեր ինչ միայն այդ հոյակապ թարգմանութեանց մէջ, ուր կը միտասյին անբերիկատարելութեամբ տուններ, օգային թեթեւութեամբ սահող թւակալող, շնորհլի նազանջով մը օրօրուող սողեր, սողեր՝ որոնցմէ աւելի գեղեցիկները չեն գրուած ու չեն կրնար գրուիլ մեր աշխարհարարով :

Այդ, Թանտիյի Երուսաղէմ Ազատագին թարգմանութիւնը, որմէ երգ մը ինձ ցոյց տուաւ 2. Ղազիկեան՝ վերջին անգամ Վենետիկ գրուեալ միջոցիս, ունի բոլոր յատկութիւնները եւ դերք է մէկ քանի թերութիւններէն զօր վերելն նշանակեցի : հօտ, այլ եւս 2. Ղազիկեան, իր արուեստին զենիթն է հասած : աւելի բնական, դերասան, շնորհլի սողեր, պատմուեալք աւելի զոտոր, յստակ ու վայելուչ ոճ, աշխարհարար սիրունութիւններն արժեքակու աւելի կիրթ ու ճարտար ճայակ կարելի չէ երեւանի վերջ : Այդ երգը, որուն ընտրութեանը հաճեցաւ ինձի տալ 2. Ղազիկեան, կը հրատարակուի Անկախի այս թիւին մէջ :

Միեւնոյն կատարելութիւնը գտայ նաեւ Ենեականի Ա. Կրկն թարգմանութեան մէջ, զոր Բազմալիկը հրատարակեց այս օրերս : 2. Ղազիկեան այլ եւս սիրացած է արուեստին : այլ եւս ստար մեծ բանաստեղծները իր մէջ պիտի գտնեն թարգմանիչ մը որուն նմանք քիչ կայ ու եւ է ազգի մէջ : Հոտ սակայն, Ենեականի այդ աշխարհարար թարգմանութեան երեւութիւն մէջ, կայ ուրիշ մէկն ալ զոր պէտք է շնորհարել, այն է Ս. Ղազարու սրբաանյալը : Ենեականի աշխարհարար թարգմանութիւն մը Վիետնոյ վանքին մէջ, ուր Ալիշան ինչն իսկ աշխարհարարը « բուրջի կտոր » կ'անուանէր, ուր Վիրգիլի եւ աշխարհարարի զուգակցութեամբ հայհայնաց ախտի նկատուէր երբեմն, ուր Քալիփոզէ մը յետոյ Ենեականի նոր թարգմանութեան մը ձեռնարկը սրբապաշտութիւն պիտի կրնար որք կատարել, ազար ու յանդուգն Երգումներն է : որ ցոյց կուտայ թէ Ս. Ղազարու վանքը կենդանի է, քանի որ կրնայ վերանորոգուիլ, քայտի փամփայտիկն հետ : եւ արքանայր մը, որ ասեկա կ'ըմբռնէ, կը թոյլատրէ եւ կը քաշակերէ,

արժանի է շնորհարարութեան : Պարզապէս հրաշայիլ է Ենեականի այդ աշխարհարար թարգմանութիւնը : մեր աշխարհարարը՝ այդպէս զօրածուած՝ կրնայ միցիլ գրաբարին հետ : իսկ հարազատութեան սեռակէտով, Նիտար ունենալով ինձ հաղորդուած տեղեկութիւնները, 2. Ղազիկեանի թարգմանութիւնը աւելի մօտ է բնագրին քան Հերոմիդիքը : այս հարցը լատինագետները պէտք է վճեան : բայց փրօքիվալօր Թեմա, բազմամուտ գրականագէտ լեզուարան հայագէտը, ներձաշակ ու խոտապահանջ մարըր, դերք է 2. Ղազիկեանին՝ այդ թարգմանութիւնը կարգալէ յետոյ « Պէտք է ձեզ շատ գովեմ » : ասիկա արդէն մեծագոյն զործատութիւնն է տաղանդաւոր Մխիթարեանին ջանքերուն :

Երկու քան ունինք գեւեկատեան այդ թարգմանութեանց մէջ, նախ՝ զի խնդիրը Մեր նախնեաց քերթուածներուն մէջ ըով վերջավանկներ անշնչա ըլլալով՝ միշտ յաջող հատուածն մաս կը կազմեն :

Մտաւանք մեկ ծանուցալք
Եւ երկարմեցրաւ մերտալք,
Սուր Գարբիկ և Միքայի
Յերուսաղէպօք՝ Բարսիւղն,
Որ Աստուծոյ կայք առաջ
Մարդիկ ըզմե՛րքն փրկուցին : (Ն. ՇՆՈՐՀԱԼԻ)

բայց աշխարհարարի մէջ զ ստար իբր յօդ եւ իբր հայագետանցութիւն անուսորէն աւելի յանձնի կը գտնուի բառերուն վերջը քան գրաբարի մէջ, (եւ արգէն գրաբարի մէջ ըով վերջացող բառ չկայ, այլ միայն զ ձայնաորով վերջավանկ, սրբօրն, կայսրը, եւն) : արգ՝ անարբիլ կը թուի ինձի այդ սեռամար ընդ միշտ յաջողը հատածին անցընել, քանց յանձնառնազրօնի գարձնբնու ու եթէ գեա կան թէ՛ Թատայի եւ թէ՛ Վիրգիլի թարգմանութեանց մէջ քանի մը — չափազանց տակաւութիւն, ասու ընական տուրք ու պատճառը՝ գրեթէ միայն, ըն է :

է սրբոյն խոր Պարտի դատասանն .

Մեր ժողովրդական բանաստեղծութիւնը ըզ երբէք միւս հատածին չի կցեր : առասաններն ալ նմանապէս : Այդ ալ հակառակ ծայրայեղութիւն մըն է : Աստով մեր աշխարհարար շրտանարօր ինքզինքը պիտի զղկէր ներդաշնակութեան հոսանքանակարար տարբ մը, որովհետեւ կեր այդ չէտի անոնն ու սողին բնականութեան պահանջը հատարարպէս յարուած են, գեայելիք և արգիլը :

Եւ ԿԺ վերծմ թէ կարելի է, եւ պէտք է, միջին երբ մը գտնել : պէտք է ըով վերջավանկները միշտ յաջողը հատածին անցընել, որովհետեւ աստանելի է վագոր, մայրող, ասորդի պէս բա-

ներու վերջին վանկը հասածի մը վերջը թողուլով : Իսկ ըզով վերջացած վանկերուն համար, պէտք է ընդունել իբր ընդհանուր կանոն՝ ըր անցընել յայնորդ հատածին, բայց մերթ թոյլ ապա զարտուրդութիւններ, իբր « քերթողական ազատութիւն »: ասով սողերու անբնականութեան անպատեհութեանը առաջին առած ու նաեւ բոլոր հատածներուն վերջավանկին շնչատուած ըլլալուն երաժշտական ծայրայեղ միօրինակութիւնէն ալ խոյս տուած է ըլլանք: Տէրջ այդպէս, Հիւկօ, Փրանսական Կալիքսանդրէնոյն միօրինակութիւնը խզելու համար, մտղուց նորութիւն մը, այն է՝ մերթ սողը բաժնել երեք թատականի, իրօնական միջոց երկու վեցավանկի բաժնելու : Արդէն, ուշաբրտիկեանք քննելով մեր ամենին խտասպանանք ու կանոնաւոր տաւաղականներուն ստանաւորները, չէ՞ որ՝ եթէ ըր իբր անշնչու վանկ յայնորդ հատածին կ'անցընեն, բայց հատածներուն վերջը յաճախ ունին բառեր որ չեղանար չեն : Եւս օրինակներ Հ. Կազիկեանէն :

անգործածելի է՝ մեր արեւմտեան աշխարհաբարին համար, քանի որ նախ չնշուած է տեղի տալով ակ, ակոր ձևեր : Եւս չենք կրնալ հոլովել : շատ շատ կարելի է ունենալ ներս, ներսակ, ներսակով (եւ այն ալ՝ ինչքան ազեղ է ներս՝ իբր արական հոլով գործածուած, Հայցական կարելի չէ : (տեսայ նե՞, նե՞ն, զե՞ն)՝ ներսակ Գուրեանը գործածած է, բայց խորթ է : յոքնակի մէջ բնաւ կարելի չէ : նի՞ս, նե՞ցա՞, նեզակե՞, նեզակե՞՞ : Եւ ասոր համար է որ Հ. Կազիկեանի թարգմանութեանց մէջ՝ էական գերանունի իզականը միմիայն նե եւ ներս ձևով կ'երևայ : Արդ, այդ իզականը պէտք է իր բոլոր հորոմներով գործածել, կամ բնաւ չգործածել : Եւ կը կարծեմ, թէ անհունապէս նախընտրելի է ինք (կնոր. էն, զէն, զէնիկա. էնիկց, կնորմէ. կնով. էնուք, էնուք, զէնուք, էնուքմէ, էնուքով), իսկ առաստաղոց համար նէ, նորա, նորանք, եւս. քանի որ նէ, նրա, նրանք՝ այժմ ընդունուած ձևն է իբր էական գերանուն :

- .. Ու կը մըրբին կը փոփոկին երկի՛ վրայ . . .
- .. Ջոյգ բեռներն, եծերի՛ մէջ կը շույս . . .
- .. Ըստպ ըստպ փայտառակներ . ասէ՛ն ինչ . . .
- .. Կեանոյէ Տրոտոնի՛ եեա միասին . . .
- .. Ու կը դառնան զէ՛պ ի փակունք ավիրիկան :

Վերջապէս ինչ համար այս քննելիս՝ ուր Ս. Կազարու վերանորոգ կենսականութեան մասին խօսեցայ, լաւագոյն բանը կրնամ ընել՝ մասնանշելն է գրական քննադատութեան հոլովակայ էջերու այն շարքը որ Հ. Անդրիկեան կը հրատարակէ Բազմապէսին մէջ՝ Գեղեցիկը լեզուին մէջ տիտղոսով նորաճաշակ ու հնարամիտ քննութիւնն հին հայերէնի կրած այլազան ձեւերուն ոսկեգարէն միջոցն անկման դարերը, ու փակկերանց վերուժում գեղեցկագիտական արժէք տեսական ու շարին, խառնուածքին հարմար : Ու պէտք է ուշադրութիւն հրախրեմ չընեն որ ու արդէն իսկ ինչ նախապէս ու կոր ըստմտեղծի մը վրայ, Անարոն, որ կը ծագի Սուրբա-Ռաֆայելեան վարժարանէն, եւ որմէ քերթուած մը կը հրատարակեմ Անանիոս այս թիւին մէջ :

Վրայ, մէջ, ինչ, հեռ, ի, հատածներուն վերջը գրուած, այնչափ անշնչու են որչափ ըր : Միւս նկատողութիւնս՝ էական գերանուններու իզականին մասին է : Հ. Կազիկեան կը գործածէ մերթ նե, ներս : Անանիոս ընթերցողներուն ծանօթ են այն յօդուածներս որ ես առաջարկեմ եմ ընդունել մեր աշխարհաբարին մէջ իզական գերանունի համար՝ եւ, եկոր, եկով, եւս. ձեւը : մինչեւ ցարք ոչ ոք ձայնակցեցաւ, բայց ոչ ոք ալ հակառակ կարծիք մը յայտնեց : Ամեն պարագայի մէջ, կամ պէտք է բնաւ չըգործածել էական գերանունի իզականը, կամ անհրաժեշտ է եւ, եկոր ձեւը ընդգրկել : Եւս

Ա. ՉՊԱՆԵԱՆ

